

## ԲՈՆԱՍԻՐԱԿԱՆ

### ՍԵՐԱՍՏԻՈՅ

#### Ա. ՆՇԱՆ ՎԱԼԵՔԻՆ ՀԻՄՆԱԴԻՐԸ

Մատթէոս Առահայիցի (ԺԲ. դար), որ Սենեքարիմի Սեբաստիա փոխազրութեան պատմութեան հայկական գլխաւոր արքիւրնէ, Պետրոս Փետագարձ կաթողիկոսին մահուան (շուրջ 1057) առթիւ միայն կը զրէթէ զայն թաղած են Ս. Նշանի վանքը (էջ 127-128, հր. Վաղարշապատ), բայց չըսկըթէ այդ վանքը կամ Ս. Նշան եկեղեցին չինած է Սենեքարիմ։

Սմբատ սպարապետ, որուն ժամանակագրութիւնը, մեծ մասամբ համաօտութիւնն է Առահայիցիի պատմութեան, ոչ վանքին հիմնագիրին և ոչ ալ Պետրոս կաթողիկոսին թաղումը կը յիշէ։

Արիստակէս Լառտիվերտցի (Ժ.-ԺԱ. դար), որ ժամանակակից է Սենեքարիմի, կը պատմէ թէ Սենեքարիմի որդին Ատոմկ. Պոլիս երթալով երաշխաւոր եղաւ Պետրոս կաթողիկոսին համար, զոր կայսրը չէր արտօներ Պոլիսէն հեռանալ, և բերաւ իր քաղաքը՝ Սեբաստիա, ուր անոր բնակութեան յատկացուց ազհանգիստ սրբոյ Նշանին (այսինքն Ս. Նշանի անունով կառուցուած եկեղեցիին կամ վանքին մէջ բնակրան մը) սզր ինք (ԱՏՈՄ) չինած էր բազմայարդար զարդարանքներով և մեծապայծառ վայելչութեամբ։ Պետրոս կաթողիկոս երկու տարի հոն ապրելէ ետք վախճանեցաւ» (\*)։

ԺԲ. դարու ժամանակագիր Սամուել Անեցի, որուն գործը հաւաքում մըն է ծառօթ և կորսուած հայ պատմագիրներէ, երկու անգամ կը յիշէ Ս. Նշանի վանքը։

(\*) «Էսկ Ատոմ որդին Սենեքերիմայ առեալ զնա յերաշխիս, ած ի քաղաքն իւր ի Սեբաստիուազը, և տուեալ նմա տեղի բնակութեան զհանգիստ սրբոյ Նշանին, զոր իւր չինեալ էր բազմայարդար զարդարանօքն և մեծապայծառ վայելչութեամբ, յորում տեղւոց կեցեալ ամս երկուս, փոխեցաւ ի Քրիստոս» (հր. Վենետիկ, էջ 60)։

Առաջին անգամ Պետրոս Գետագարձին Սալնապատի Զորագանք անուն վանքէն խարէութեամբ Անի տարուելուն, կաթողիկոսական գահէն զրկուելուն, բանտարկութեան և նորէն գահ բարձրանալուն առթիւ։ «Այս զէպքերէն ատեն մը ետք, կը զրէ Սամուել, աէր Պետրոս գառնացած գնաց Սեբաստիա, Վասպուրականի Սենեքարիմի քով, և հոն մեռնելով թաղուեցաւ Ս. Նշանի վանքը», (Հաւաքմունի ի գրոց պատմագրաց, հր. Վաղարշապատ, 1893, էջ 107)։ Երկրորդ անգամ, Պետրոս կաթողիկոսին մահուան յիշատակութեան առթիւ։ «507ին (1058 կամ 1059 թիւին, ուրիշ ձեռագիրներու մէջ 508ին) աէր Պետրոս Սեբաստիայ մէջ վախճանեցաւ և թաղուեցաւ Ս. Նշանի վանքը» (անդ, էջ 112)(\*)։

ԺԲ. դարու պատմագիր Վարդան, Պետրոս կաթողիկոսին Պոլիս երթալու և վերաբարձին առթիւ կը զրէ թէ «Սենեքարիմի որդիները անոր տուին այն վանքը, զորյանուն Վարագայ սուրբ Նշանին շինածէին» (\*\*). Առաջին, նոյն պատմագիրը, իր Աշխարհացոյցին մէջ, ուր յիշուած են ժամանակին նշանաւոր վանքերը և յանձախ սուրբերու նշանաբներն ալ, Սեբաստիայ մէջ կը յիշէ միայն «Սուրբ Յառասունքն», ամենայն հաւանականութեամբ համանուն վանքը։ Ս. Նշանի վանքը և Վարագայ Ս. Նշանը (Խաչը) ըստ երեւոյթին համբաւաւոր չիին ԺԲ. դարուն։

Զամշեան է որ առաջին անգամ, համադրական Հայոց պատմութեան մը մէջ, Ս. Նշանի վանքին հիմնարկութիւնը վերաբրած է Սենեքարիմի (Բ. էջ 903), անչուշտ հետեւելով Յայումաւուրբներու և թերեւս ուրիշ յիշատակագրութիւններու, որոնց ո՞չ հեղինակը և ո՞չ ալ զրութեան

(\*) «... աէր Պետրոս գնաց առ Սենեքարիմ վասպուրականի ի Սեբաստիա և անդ հանգաւ և եղաւ ի վանս սուրբ Նշանին» (հր. Վաղարշապատ, էջ 107)։

«Ի Ել թվին փոխեցաւ ի Քրիստոս տէր Պետրոս ի Սեբաստիա և եղաւ ի վանս սուրբ Նշանին» (անդ, էջ 112)։

(\*\*) «Էսկ սա (Մանումախ կայսր) գնայ տէր Պետրոս և զառնայ ի Սեբաստիա, և որդիքն Սենեքերիմայ տան նմա զվանքն զոր յանուն Վարագայ սուրբ Նշանին շինեալ էին» (հր. Վենետիկ, էջ 98)։

ժամանակը ծանօթ է ընդհանրապէս։ Սաւկայն ԺԵ. գարուն գրուած և Գրիգոր Խլաթեցիի (1350—1425) յօրինած Յայսմաւուրքին մէջ է միայն որ կը գտնուի այս տեղեկութիւնը, մինչ Տէր Խորայէլի կոչուած Յայսմաւուրքին մէջ(\*), որ աւելի հին է, Սենեքարիմի Սեբաստիա փոխազրութիւնն իսկ չէ յիշուած, և թրքական առաջին արշաւանքին ատեն սպաննուած Հայերն ալ մարտիրոս չեն համարուած։

Անշուշտ Յայսմաւուրքներու վրայ հիմնուելով է որ Յովհաննէս եպիսկոպոս Սեբաստիոյ իր անտիպ պատմութեան առաջին գլուխին մէջ (համառօտուած Դիւան Հայոց Պատմութեան, Ժ. էջ 383, նոյնութեամբ Նաթանեան, Տեղեկագիր և այլն, էջ 28) և Հ. Հ. Ասկեան, Սեբաստիոյ վանիերը, Ա. Մաս, Սեբաստիա բաղակի վանիերը, էջ 34, հիմնուելով Նաթանեանի և Վիեննայի Մխիթարեանց երեք Յայսմաւուրքներուն վրայ, ամէնքն ալ ԺԵ.-Ժ. գարէն, և Օրմանեան, Ազգապատում, էջ 1198, ըստ երեւոյթին հետեւելով Զամչեանի, նոյն տեղեկութիւնը կը կրկնեն։ Սակայն նոյն Յովհաննէս Սեբաստիոյն, Ս. Նշանի վանքին իր անտիպ նկարագրութեան մէջ, յիշելով հանդերձ վանքին կառուցումը յանուն սուրբ նշանին (ամենաստանս այս որ կառուցեալ է յանուն արքիափայլ սրբոյ նշանի Տեսառն), Սենեքարիմի կը վերագրէ միայն Ս. Նշան եկեղեցիին կառուցումը։ Արդ, Ս. Նշան եկեղեցիին կից կը գտնուին Ս. Կարապետ և Ս. Աստուածածին անուն երկու եկեղեցի, որոնք, ըստ տեղական աւանդութեան, չինուած են առաջինը՝ Ս.

(\*) Տէր Խորայէլի կոչուած Յայսմաւուրքը Բարիկի Ազգային (Ֆրանսական) Մատենագրարանին թիւ 180 հայերէն ձեռագրին համաձայն հրատարակած է Գ. Պայեան, Կցելով Փրանսերէն թարգմանութիւնն ալ։ Պայեանի հրատարակութիւնը համեմատուած է 1834ին Կ. Պոլիս տպազրուած պաշտօնական կամ Փէշտիմալճեան կոչուած Յայսմաւուրքին հետ։ որուն յաւելուածական մասերն ալ յիշուած են։ Այս հրատարակութեանց արժէքին մասին տես՝ Jean Mécérian, Bulletin arménologique, Deuxième cahier (Mélanges de l'Université Le Saint Joseph, Beyrouth, 1953, tome XXX, fasc 4: — Պայեանի հրատարակութիւնը լոյս տեսած է Patrologia Orientalisի V, VI, XV, XVI, XVII, XIX, XXI հատորներուն մէջ (1919—1930). — Յայսմաւուրքներու քննական հրատարակութիւնն մը գոյութիւն չունի։

Գրիգոր Լուսաւորչի և երկրորդը՝ Թաղէսուաքեալին կողմէ, ինչ որ կը նշանակէ թէ անոնք գոյութիւն ունեիր Ս. Նշան եկեղեցիին շինութիւնէն շատ առաջ։ Հետեւարար, եթէ նոյն իսկ ընդունինք թէ Ս. Նշան եկեղեցիին Սենեքարիմի կողմէ հրմանարկուած է, վանքին հիմնարկութիւնն ալ Սենեքարիմի վերագրելու համար ուրիշ պատմական փաստեր անհրաժեշտ են։

Քաղաքէն գուրս, միջակ բարձունքի մը վրայ Ս. Նշան եկեղեցիէն աւելի առաջ կառուցուած երկու եկեղեցիներուն գոյութիւնը կը հաստատէ այդ վայրին վրայ եկեղեցական կեգրոնի մը գոյութիւնը Սենեքարիմի գաղթէն առաջ։ Ս. Նշանի վանքը եկեղեցիէ մը ու անոր չուրջ քանի մը բնակարաններէ և երրեմն գործոցէ մը բաղկացած հաստատութիւն մը չէ, ինչպէս ինուրիշ վանքերէ ուրանք, այլ մէկէ աւելի եկեղեցիներու, միաբաններու, վանական աշխատաւորներու համար կառուցուած շէնքերու, առաջնորդանիստ բնակարանի մը, ինչպէս նաև գոմիներու և ախոռներու խընթաւորում մը, շընապատուած պարտէզներով, բանջարանոցներով, մշակելի հողերով և զրօսավայրով։ Այսպիսի հաստատութիւնը մը մէկ անգամէն չէ որ կրնայ գոյութիւն առած ըլլալ, այլ ժամանակի ընթացքին, զանազան անձերու նուիրաբերութիւններով և ջանքերով, և կը կրէ յաջորդական սերունդներու դրումը։ Եթէ վանքին յարաբերաբար նոր մասերէն ուրանց հիմնարկուներուն անունը ծանօթ է, պատմութիւնը չէ արձանագրած հնագոյն շինութեանց թուականները և հիմնազիրներուն անունները հարազատ ստուգութեամբ։ Հետեւարար, ինչ որ, ըստ աւանդութեան, կարելի է վերագրել Սենեքարիմի, Ս. Նշան եկեղեցիին, և ոչ վանքին, հիմնարկութիւնն է։ Այս եկեղեցին ըլլալով երեք եկեղեցիներուն ամենէն չքեզը և փառաւորը, և պարունակելով, ըստ աւանդութեան, Քրիստոսի խաչին մէկ մասը, ժամանակի ընթացքին եղած է ուխտատեղի և իր անունը տուած է շէնքերու այն ամբողջ խումբին որ կը կոչուի Ս. Նշանի վանք։

Սենեքարիմի Սեբաստիա փոխազրութենէն առաջ, քաղաքին մէջ կը գտնուէր հայ եպիսկոպոս մը, իրրե հոգեւոր պետ Ա. R. A. R. @ հայագաւառ ժողովուրդին։ Արդ,

թեմական առաջնորդ մը կը բնակէր վանքի մը մէջ, ինչ որ ալ ըլլար այդ վանքին ընդգրածակութիւնը, և թէ և պատմական փաստ մը զայռութիւն չունի, սակայն անբանաւոր չէ. ենթադրել թէ Սեբաստիոյ հայ եպիսկոպոսը կը բնակէր այն վանքին մէջ, որ մնդաբուուն կոչուեցաւ Ա. Նշանի վանք և մինչև մեր օրերը մնաց առաջնորդանիստ։ Միւս կողմէ, աարակոյսէ զերծ է որ, Սենեքարիմի փախազգութենին ետք, նախկին վանքը՝ որուն անունը չէ պահուած, կրած է մեծ փոփոխութիւններ։ Նոր շինութիւններ կատարուած, հոգեր և հասոյթի ուրիշ ազգիւններ նույիրուած են և կառուցուած է Ա. Նշան եկեղեցին։ Վանքը ճնշացած է սրազմայարդար զարդարանքներով և մեծ ապարած վայելչութեամբ։

Զանազանելէ ետք Ա. Նշան եկեղեցին և Ա. Նշանի վանքը, որոնք զրեթէ միշտ համանիշ զործածուած են իրարու, կարելի է թէ եկեղեցին և թէ զանքային շինուաթիւնն մասին աւելի զրական եզրակացուաթիւն մը յանդիլ հիմնուելով ձեռապրական յիշատակարանի մը վրայ, որ հաստարելուած է 1950ին և որուն, հետեւարար, չէին կրնար ծանօթ ըլլալ ամէն անոնք որ նախապէս զրած են Ա. Նշանի վանքին հիմնարկութեան մասին։

Այս յիշատակարանին համաձայն, 1333ին, Հայրապետ կրօնաւոր օրինակած է ձաւցոց մը «ի զերանչակ սուրբ ուխսու եւ ի նիշեակաբնակ սուրբ մենասաման, որ բարձրակառոյց նաստառը եամբ օխնեալ է արքային Հայոց Դաւրայ յանուն աստուածունակ եւ լուսալիյր սուրբ Նետին Քրիստոի եւ սրբայն Գեորգայ բազ օրականին Քրիստոսի մերձ ի մայրակալսա Սեբաստիայ, ի հայրապետութեան Հայոց տեան Յակոբայ, եւ ի բարձրառութեան Լեռնի, եւ յառաջնորդութեան մերոյ նահանջիս եւ սուրբ ուխսի սրբազն մեծ արեալիսկոպոսի Տե Սիմեոնի» (\*):

Յիշատակարանը, զրուած Սենեքարիմի որդի և յաջորդ Դաւիթի օրով, մինչև հիմա

ծանօթ միակ վկայութիւնն է վանքին մէջ աշխատած և հաւանականաբար վանքին միւրան անձի մը կողմէ՝ վանքին հիմնարկութեան մասին։ Հայրապետ կրօնաւոր, ինչպէս ուրիշներ, վանքը և եկեղեցին կը նոյնացնէ, վերև պարզուած պատճառով։ Սակայն եթէ եկեղեցին կառուցուած ըլլար Սենեքարիմի կողմէ, յիշատակարանին հեղինակը պատճառա մը չունէր հօրը զործը անոր օրգույն վերագրելու։ Հայրապետ ձաւցոցը օրինակած է իր անձնական զործածութեան և ոչ Դաւիթի համար օրով չողումանքի կասկածն ալ չի կրնար ծագիլ։ Հետեւարար Ա. Նշան եկեղեցին և առնուազն եպիսկոպոսավայել չէնքի մը շինութիւնը պէտք է վերագրել Դաւիթի։ Թէ յիշատակարանին մէջ յիշուած Ա. Գէորգ Զօրավար աղօթատեղին վանքին մէջ կը գտնուէր թէ ուրիշ տեղ՝ յայտնի չէ։

Այս յիշատակարանը չի հակասեր նախապէս յիշուած հին պատմագիրներուն վկայութեանց։ Սատուէլ Անեցիի առաջին վկայութիւնը (Էջ 107) թէ Պետրոս Կաթողիկոս Սեբաստիա Սենեքարիմի քով գնաց իր վախճանութիւն երկու տարի առաջ, պատմականորէն ճիշտ չէ։ Ինչ որ ճիշտ է Պետրոսի թաղումն է Ա. Նշանի վանքին մէջ։ Լաստիվերտցի, որ Սեբաստիոյ անունն ալ շփոթած է Սեբաստուպոլիսի հետ, որ Առւու Սեբայն է և ոչ Սեբաստիա, կ'ըսէ թէ Առասու շինած է Ա. Նշանի վանքը։ Բազմայարդար զարդարանքներով և մեծապայծա վայելչութեամբ», ինչ որ կրնայ պատշաճի եկեղեցիին և յարակից չէնքիրէն ումանք բարեզարդումին կամ վերաշինուաթեան։ Առում, որուն զործակից էր իր եղբայրը Ապուսահէ, բարեպաշտ և շինարար իշխան մըն էր, աշխող եկեղեցւոյ և վահորէից», ինչպէս կը զրէ Ուսհայեցի (Էջ 65, հր. Վաղարշապատ). «Եթիւնիո կրնայ զործածուած ըլլալ ոչէնցնել ո նշանակութեամբ։

Վարդանի վկայութեան համաձայն ալ, Ա. Նշանի վանքը շինած էին «Սենեքարիմի որդիները», որոնք էին Դաւիթ, Սատու, Ապուսահէ և Կոստանդիին, որ մեռած էր Սատոմի գահակալութենէն առաջ։ Ծնդունելով Դաւիթը իրեւ հիմնագիր Ա. Նշան եկեղեցիին և քանի մը շինութիւններուն, և միւս եղբայրները իրեւ ընդարձակող և զե-

(\*) Ա. Խաչիկեան, Ժ. Պարի հայերեն ձեռագրերի նիշանակարաններ, Երեվան, 1950, էջ 257։ — Ճաշոցը կը գտնուէր Մարգուանի եկեղեցիին։ — Յիշատակարանը օրինակած է Ղետուզ վարդապետ Փիրզակէմեան։

## ՊԱՏՄԱ-ԲԵՐԵՍԻՐԱԿԱՆ

### ՊԱՊ ԱՐՃԱԿՈՒՆԻ

Գ Լ Ո Ւ Խ Ֆ.

### ՊԱՊԻ ՎԵՐԱԴԱՐՁԸ

#### 1. ՊԱՊԻ ԿՐԹՈՒԹԻՒՆԸ

ցուգարձերը, թէ մօտիկ անցեալի և թէ ընթացիկ:

Տասնութ տարեկանին Հայաստանի գահը կը բարձրանար Պապ:

Հայ էր, բայց հազիւ թէ ծանօթ հայ իրականութեան, “հայ ժողովուրդի վարք ու բարքին և սովորութիւններուն: Իրեն պէս եղած ըլլալու էին նաև պատանդ իշխանազուններէն անոնք, որոնք, Պապի նման, մատաղ տարիքին անոր հետ միասին զրկուած էին Պոլիս:

Հաւանաբար Պապ, որպէս Արքայորդի, իր հետ ունէր հայ վիրածառու խորհրդական մը, տեսակ մը դաստիարակ, ոչ թէ պատանիին զրել կարդալ ուսուցանելու, այլ ապագայ հայ թագաւորի մը սորվեցնելու Հայաստանի պետական կազմի կարգ ու սուրբը, ծանօթացնելու անոր Արշակունի տան աւանդութիւններն ու իրաւասութիւնները, ինչպէս նաև քաղաքական ան-

բայց միջավայրն էր որ պիտի կըթէր Պապը և միւս իշխանազունները:

Եւ Բիւզանդական կայսրութեան փարմամ մայրաքաղաքին զղրգալի միջավայրը՝ անկարելի էր որ իր խորունկ տպաւորութեւնը չգրումէր այս արթնամիտ հայ պատանիներուն, որ իրենց տարիքի բերմամբ, մտքերնին այնքան ենթակայ են ազգուելու իրենց ըրջապատի անցուղարձերէն, և ըստ այնմ սատարելու իրենց նկարազրի կազմութեան:

Այն վեց կամ եօթ տարիներուն, որ Պապ անցուց Պոլսոյ մէջ, եթէ նոյնիսկ հնարաւոր ըլլար պալատի մը չորս պատերուն մէջ ապրիլ, գարձեալ պիտի չխուսափէր այն խոռվայոյզ անձուղարձերէն որ բազմամբոխ մայրաքաղաքի կեանքը շարունակական եռեւեփման մէջ կը պահէին:

Այս քանի մը տարիներու ընթացքին

զեցկազ արդող եկեղեցին և մեծադիր ուրիշ շէնքերու ալ, Վարդանի վկայութիւնը կը համապատասխանէ իրականութեան: Տեղի չի մնար այլ ևս կատարվերտոցի և վարդանի վկայութիւնները Յայամաւուրքներուն վկայութեանց հետ հաշտեցնելու ուրիշ փորձերու (Ուկեան, անդ, էջ 34 և Օրմանեան, անդ, էջ 1245): Գոհացում տալու համար աւանդութեանց կողմանկիցներուն, կարելի է միայն ենթադրել թէ Սենքարիմ սկսած և Դաւիթ աւարտած ըլլայ Ս. Նշանի եկեղեցին շինութիւնը:

Յաճախագէալ երեւոյթ մըն է որ կրօնական շէնքերու հիմնազրութիւնը վերագրուի հին օրերու նշանաւոր գէրքերուն: Այս երեւոյթը կը բացատրէ Ս. Նշան եկե-

ղեցին շինութեան վերագրումը Սենքարիմի՝ իրեն հիմնազրի Սերաստիոյ Սրծունի հարստութեան:

Դժբախտաբար, ինչպէս զիտել տուած է Բ. Հայքեցեան (Նոր Ալյ, Մարզուան, 1913, էջ 82): «Պանքին սկզբնական հիմնարկութեան թուականին վերաբերեալ որիէ արձանագիրը յիշտակարան կը պակսի վանքին որսէ մէկ կողմը, ի մասնաւորի Ա. Նշանայ տաճարին ճակատը ուր զետեղուած են զանազան ժամանակներու մէջ նորոգութեանց արձանագրութիւնները»: Այս պակասը մերեւս վերագրելի է մահմետական իշխանութեանց զրգութեան տեղի չտալու մտահոգութեան:

ՀԱՅԿ ՊԵՏՐՈՂԵՐԵԱՆ